

Վ Ա Ն Ք Է՝ Զ Ա Տ Ի Ւ Ի Ե

Հոգեսուն է վաներ Զատկի այս օրերուն.
Հաւատարձարծ՝ կը բրբռայ հոն ամէն բան
Վաղընչական կամարներուն տակ, ուր անհուն
Երանութեամբ լեցուած սիրտեր ի ծունը կուզան
Զահաւուեալ նին հաւատքովն իմ պապերուս,
Ուր սրբաւող այս երկինի կապայտին տակ
Խոնարհեցան, բայց կանգնեցան ալ ուս ընդ ուս,
Ցաւերժական, անչէջ լոյսին իբրև պահակ:

Մրատուն է վաներ Զատկի այս օրերուն,
Ուր հաւատքի կ'եռայ կարսան միւռանափր,
Մինչ յարութեան յուսապատար երգն օրօրուն

Ա. Յմանութեան կը նույլէ յոյս ու ժպիս
Ուխտաւուեալ հոգիներուն հաւատազէն,
Ուր երկնատենց արքեցութեամբ՝ հո՛ն կ'երազե՛ն . . . :

(Չամ - Թաղ, 20 Ապրիլ 1908)

Վ Ա Ն Ք Է՝ Զ Ա Տ Ի Ւ Ի Ե Վ Ե Ր Ջ

Ներանձնական խոկումներու հաւատարեն
Քարանձան է վաներ Զատկի տօներէն վերջ:
Ա. մայութեան հոգին կ'առնէ հոն կրկին թեւ,
Ամէն անկիւն կ'արձագանգէ ողը ու կեղերջ:

Քրմախորհուրդ լուսթեան մէջ մենասանին,
Վանականներ՝ մթարօսուեր խուցերէն ներս
Վարդարանի հատիկներուն կ'ապաստանին,
Ապաւալի նեկեկալով նեծք ու աղերս:

Ա. տղմոսներու ողբանուագ կը ոյթին նես
Հաւատահուր բուրվառներէն երկինն ի վեր
Կը բարձրանայ խունկին ծուխը բուրումնաւէս,

Մինչ վանականք՝ տաճարին մէջ պարզած թեւեր,
Ա. ունձնութեան կուլան իրենց վիշտն տրսմաքոր,
Քաղցրահայեաց նայուածին տակ Ա. ոսուածամօր:

ՀՄԱՅԵՍԿ ԳՐԱՆԵՍԸ

(Չամ - Թաղ, 4 Մայիս 1908)